

ԲԱՆՆՍԻՐԱԿԱՆ

«ԱԼԻԻ ԴԱՇՆԱԳԻՐ»Ը

ԳՐԻԳՈՐ ԴԱՐԱՆԱՂՑԻԻ

“ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ, ՄԷՁ

Յ.

Դարանաղջիի ժամանակագրութեան մէջ յալի և ալի միևնոյն բառն են: Դարանաղջի, ինչպէս ուրիշ գրողներ, ձայնաւորով և մանաւանդ ա-ով սկսող բառերէն առաջ երբեմն կ'աւելցնեն յ տառը: Դարանաղջի հաւասարապէս կը գործածէ ամբ և յամբ, արապ և յարապ, արգ և յարգ, ցեռուաղիմ և ցեռուաղիմ⁽¹⁾: Հրատարակիչն ալ այսպէս հասկցած է արդէն:

2. Ալի արարերէնի փոխառեալ թուրքերէն ալի բառն է, որ «բարձր» կը նշանակէ: Ալի յատուկ անունն ալ նոյն բառն է: Դարանաղջիի հրատարակիչը ալի կարծած է ալի-ին բարբառային կամ աղաւաղուած մէկ ձևը, ինչպէս սալի և սալի փոխանակ սալա: Դարանաղջիի գրչին տակ ալի և յալի ալի-ին սեռական հոլովն են⁽²⁾:

3. Ալի մանուր չի նշանակեր «բարձրագոյն հրովարտակ», ինչպէս թարգմանած է Մեսրոպ Վ. Նշանեան: Եթէ երբեք ալի անականը կարենար տրուիլ մանուրին,

(1) Ուրիշ գրողներէ օրինակ մը. յարագաս փոխանակ արագաս: Այս յ-ն շորշ բարբառների յատուկ մի հազարային շունչի փոխարէն է և ոչ յ նախդիրը. երբեմն յ-ի փոխարէն պատահում է նաև հ. օր. «պատուելի հայրս (այրս) այս»: (Մեսրոպ Վ. Մաքսուտեանց, Հաւաքեանց անուանց կարուղիկացաց (Աղթամարայ), էջմիածին 1916, էջ 77, ծան. 1.

Յայտք, յայամ, յայպէ, յարար արարերէնէ փոխառեալ բառերուն սկիզբը գրուած յ տառն ալ նոյն երևոյթը կը պարզէ (Տես այս բառերը Անտանի Արմասական Բառարանին մէջ):

(2) Թուրքերէնի մէջ ալի (الی) գործածուած է միայն իբրև արական անձնանուն, իսկ ալիյէ (الیه) իզականը՝ միայն իբրև անական: Արական անականն է յալի (الی), Այս տարբերութիւնը (ալի և աալի) հայերէնի մէջ ընդհանրապէս չէ նշուած: Աալի ալ հազուադիպօրէն գործածուած է իբրև անձնանուն:

թուրքերէն ըսուած պիտի ըլլար մանուր-ը ալի⁽³⁾, և Դարանաղջի գրած պիտի ըլլար մանուր ալի կամ մանուր ալի, ինչպէս խաքք-ի Եարիթ-ի փոխարէն գրած է հաստի Եարիթ (էջ 264) և խաքք-ի հիւմայուն-ի փոխարէն՝ հասի հումայ կամ թերես հասի հումայուն (էջ 366):

Դարանաղջիի գործածած թուրքերէն բառերուն մեծագոյն մասը (ժամանակագրութեան մէջ գործածուած բոլոր արարերէն և պարսկերէն բառերը արար և պարսիկ լեզուներէն փոխառեալ թուրքերէն բառեր են և ո՛չ թէ ուղղակի արարերէնի և պարսկերէնի աղղեցութեան տակ հայերէնի մէջ մտած արարական և պարսկական բառեր) կամ օրինական բառեր են, կամ պետական պաշտօնագիրներու մէջ գործածուած բառեր, զոր նոյնութեամբ գործածած է պաշտօնագրին բովանդակութիւնը ըստ կարելւոյն հարազատօրէն ներկայացնելու նպատակով, և կամ թրքախօս անձերու կողմէ արտասանուած են եւ հարազատութեան մտահոգութեամբ հայերէնի չեն թարգմանուած: Հետևաբար, եթէ թուրքերէնի մէջ գործածուած ըլլար մանուր-ը ալի աստ-թիւնը, Դարանաղջի նոյնութեամբ փոխարած կ'ըլլար հայերէնի մէջ, իբրև պաշտօնագրի մը պաշտօնական յորջորջումը:

Բայց, ինչպէս նոյնինքն Դարանաղջի կը յայտարարէ, թուրքերը այդ գրութեան կուտային ո՛չ թէ մանուր, այլ ահեցամա («գաշնագիր») անունը (էջ 133, տես նախորդ յօդուածիս մէջ 1, Ա) և ուրիշ տեղեր ինքն ալ ահեցամա կը կոչէ զայն⁽⁴⁾:

(3) Արքայական անականն է հիւմայուն (حیومن) և կ'ըսուի, օրինակի համար, բեամ-ի գրաք-ի մեցուր-ը հիւմայուն «հայսերական հրովարտակի ընթերցման հանդէս»:

(4) Թէ Մուհամմատի, Օմարի կամ Ալիի կողմէ քրիստոնեայ հասարակութեանց շնորհուած արտօնութեանց հրովարտակներ ահեցամա կը յորջորջուէին՝ կը հաստատուի, ի մէջ այլոց, այն զատաւարութեան արձանագրութեամբ, զոր հրատարակած է Տիգրան Ն. Թ. Սաւայանեանց (Պատմութիւն Երուսաղէմի, 1931, Բ., 877) Հայոց և Յունաց միջև Երուսաղէմի Ս. Տեղեաց = սեպհականութեան մասին ծագած վէճին առթիւ: Սեպհացիները նորէն մէջտեղ կը հանեն Օմարի կարծեցեալ հրովարտակը. երբ ան ալ կը մերժուի իբրև անվաւեր և անկարևոր, այն ատեն յուզուած կ'ըսեն. «Ասիկա Հագրէթ-ի Օմարի դաւեա-

4. Թէ Դարանաղցրի գրչին տակ ալի և յալի բառերը Մուհամմատի զարմիկին և փեսային՝ Ալի պէն Ապու Թալիպի անունն են միայն և ոչ թէ «բարձր» ածականը՝ կը հաստատուի ուրիշ փաստերով ալ :

Ալի մանուրը կամ անհաման վճռական գեր մը կը կատարէ, գեր ի վեր համարուելով սուլթանական հրովարտականքէն, հետևաբար՝ վերջիններէն տարբեր՝ նուիրական բան մըն է : Այսպէս, էջ 133, բոլոր վէզիրները և, էջ 157, էրզրումի փաշային քեհեան կը համարուին զայն, — էջ 151, թագաւորական հրամանագիրներէն աւելի պարտադրիչ կը համարուի Քեմալի զատարանին մէջ, — էջ 155, Տիվրիկի զատարանին մէջ անոր տեսքը սոսկում (անշուշտ խոր երկիւղածութիւն) կ'ազդէ և յատենկայս կը կարդացուի (ինչ որ չէ ըսուած սուլթանին հրամանագիրներուն համար), — էջ 155, անոր ընթերցումէն վերջ զատուորները կը քաղցրանան և անպարտ կ'արձակեն ամբաստանեալը, — էջ 157, էրզրումի փաշային քեհեան, զայն համարուելէ ետք, աչքերուն վրայ կը դնէ, ինչ որ երկիւղած յարգանքի գերազոյն արտայայտութիւն մը ըլլալէ աւելի աստուածային շնորհի մը արժանացած ըլլալու ժես մըն է :

Նոյնիսկ երբ Դարանաղցրի մանուր կ'անուանէ այս գրութիւնը, անոր կը կցէ «մեծ» ածականը («Յալէ մեծ մանշուրն», էջ 133), ցոյց տալու համար թէ սովորականէն տարբեր բան մըն է և ոչ՝ հասարակ «մանշուր» մը : «Մեծ» բառին ներկայութիւնը «յալէ»ին քով կը հաստատէ նաև թէ «յալէ» «բարձր» նշանակութեամբ չէ որ գործածուած է :

Գրութիւնը համբաւը ունի «Ալիի ձեռագիր»ը ըլլալու (էջ 157) : Դարանաղցր զայն կը կոչէ նաև Ալի գիր (էջ 151, 154, 156 (երկու անգամ) և 211 (երկու անգամ)), թէև «գիր» հոս անհրաժեշտաբար «ձեռագիր» չի նշանակեր, այլ կրնայ նաև «պաշտօնագիր, գրութիւն» իմաստը ունենալ :

գիրն է, զոր պարտաւոր էք հիմ բռնել և ըստ այնմ վճիռ արձակել : Հայերը, շերկու համազօր տէրութիւնները միայն զանագիրներ կը փոխանակեն իրարու մէջ. իսկ հպատակ ազգերու զանագիրը զլիսահարկի թուղթն է մեր. ինչպէս ուրեմն կը յանդգնիք դաւանադր անունը տալ այս տեսակ թուղթերուն :

Բայց ամէն պարագայի մէջ կը նշանակէ կամ Ալիի ձեռագիրը և կամ Ալիի հրամանով գրուած պաշտօնագիր :

Վերջապէս, էրզրումի փաշային քեհեան այդ գրութիւնը կարդալէ ետք այնպիսի վարմունք մը կ'ունենայ որ իրրե թէ «նոյն ինքն Ալին տեսած ըլլար» (էջ 157) :

Այս ամէնը անտարակուսելի կերպով կը հաստատեն թէ ալի մանուրը կամ ալի անհաման ո՛չ թէ սուլթանի մը կողմէ շնորհուած մանուր մըն էր, որ կը հաստատէր առանձնաշնորհ մը, սպահարկութիւն մը, իրաւունք մը կամ արտօնութիւն մը, այլ այսպիսի արքայական պաշտօնագրէ մը իսկ աւելի բարձրարժէք գրութիւն մը : Եւ որովհետև այս գրութիւնը բնորոշող բառը՝ անհամա սուլթանի մը կողմէ շնորհուած հրովարտակի մը չի պատշաճիր և զայն ուրակող բառը՝ ալի կամ յալի չի կրնար «բարձր» նշանակել, բացատրուած պատճառներով, այլ միայն կրնայ ըլլալ Ալի անունը, Դարանաղցրի յիշած գրութիւնը Ալիի դաւանագիրն է :

Ալիի դաւանագիրն նկարագրութիւնը

Դարանաղցրի նկարագրած է «Ալիի զաշնագիր»ն ալ :

էջ 154-155 կը գրէ. «Սոսկայ ի տեսլեան զարմանակերպ գրոյն, որ երեք ազգ լեզուաւ էր գրեալ»⁽⁵⁾ արձանագրով, որ իւրեանք քօֆի ասեն, և յարապ գրով զուտ կարմիր և թուրք գրովք» :

Դարանաղցրի կամ այստեղ «լեզու» բառը սխալ գործածած է «նշանագիր» իմաստով և կամ շփոթած է լեզուները և նշանագիրները : Եթէ արաբերէնը և թուրքերէնը տարբեր լեզուներ են, ինքիս (= իւրեքի) ո՛չ թէ լեզու մըն է, այլ գրչութեան տեսակ մը⁽⁶⁾, զոր Դարանաղցրի յաջողապէս թարգմանած է «արձանագիր», հաւանականաբար զայն յաճախ տեսած ըլլալով

(5) «Գրեալ» բռնով կը բաժնեմ «արձանագիր»էն, մինչ տպագրին մէջ ունէ կէտ չկայ :

(6) Գուքի բառը սերած է Միջագետքի Քուֆա քաղաքին անունէն : Քուֆա հիմնուած է Հիւրէթի 17 թուին (Ք. Վ. 638), և անկիւնաւոր գրչութիւնը, որ գոյութիւն ունէր արդէն 2. դարուն, առաջին անգամ այս քաղաքին մէջ պաշտօնապէս գործածուած ըլլալով, յորջորջուած է, քաղաքին անունով, իւրիս :

արձանագրութեանց վրայ: Ամէն պարագայի մէջ, դաշնագիրը գրուած էր արաբերէն, ինչպէս կ'ականդալուէր որ ըլլար Ալլի կողմէ տրուած գրութիւն մը, և թուրքերէն լեզուներով, բայց երեք տեսակ զբաղութեամբ՝ փոփ, արաբական ուրիշ զբաղութիւն մը, որ «գուտ կարմիր» էր և թրքական զբաղութեամբ, որ արաբականէն կը տարբերի գեղազարկան տեսակէտով:

Բնականաբար Ալլի վերագրուած դաշնագրի մը բնագրին մէջ թուրքերէն լեզուով գրուած մաս մը չէր կրնար ըլլար: Հաւանական է որ թուրքերէնը զանազան քաղաքներու մէջ կատարուած արձանագրութիւններն էին: Թէ Քուֆի տառերով սէէ դաշնագիր, հրովարտակ կամ այս կարգի սէէ գրութիւն գոյութիւն ունեցած է՝ անձանօթ է ինձի: Հաւանական է որ փոփ տառերով քանի մը տողեր կային միայն, և կամ Դարանազի դարգագիրները փոփ կարծած է: Կը մնայ նաև զիտնայ թէ Ժէ. դարուն թուրք կրօնաւորները կրնային փոփ տառերով գրութիւն մը կարդալ:

«Ձուտ կարմիր» տառերուն յիշատակութիւնը կը յիշեցնէ թրքական ֆերմաններէն ոմանք, որ գրուած են երկու տող սև և մէկ տող կարմիր մելանով, ինչպէս է Դաւիթ կաթողիկոսին տրուած սուլթանական ֆերմանը, որուն զունատիպ վերարտագրութիւնը հրատարակուած է Դիւան Հայոց Պատմութեան է. գրքին Բ. մասին մէջ (Թիֆլիս 1908):

Կը յուսամ յառաջիկային հրատարակել «Ալլի դաշնագիր» ին հայերէն մէկ թարգմանութիւնը և ցոյց տալ անոր աղբիւրը:

Բարիկ

ՀԱՅԿ ՊԷՐՊԷՐԵԱՆ



ԿՐՕՆԱ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՌԻՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ ՄԸ

ՄԱՂԱՔԻԱՅԻ ԳՐՔԻՆ ՇՈՒՐԶ

Ամայացուցի իր քաղաքները և իր ժառանգութիւնը անապատի արօտներու (վերածեցի):

Եսաւի երկիրը՝ Եդոմ կը գտնուէր Աւժովու և Կարմիր ծովու elanitique ծոցին միջև, որ յետագային Gebalene կոչուեցաւ, Ἰεβελονί, և հիմա جبال A Hebrew and English Lexicon of the Old Testament. Edward Robinson. Boston, 1881, էջ 15: Եղիպտական բնագիրներուն մէջ կը յիշատակուի 'A-du-ma. Ան. Max Müller, Asien und Europa, Leipzig, 1893, էջ 135: Ասորական բնագիրներու մէջ նաև U-du-um-ma, Fr. Delitzsch, Assyrische Lesestücke, երկրորդ տպագրութիւն, Leipzig, 1878, էջ 101: Եդոմի կործանումը, յայտնապէս կը շեշտէ Եհովայի սէրը Խորայելի նկատմամբ. ենթադրաբար, Եդոմի աւերը կրնանք վերագրել նապաթեան արարներու արշաւանքին, որուն ճըշգրիտ թուականը տակաւին չէ ստուգուած: Վերև, երրորդ հատուածին մէջ, ֆալաֆ թարգմանութիւնը վարկած մըն է մեր կողմէ, հաշտ մանաւանդ նախագաութեան իմաստին, քան הריך երբայական բնագրին = իր լեռները՝ LXX τὰ ὄρη, սակայն Ղպտ. եթովպ. Հայ. Արաբ. ὄρη-ն ὄρια հասկցած, և զսահմանս թարգմանած են: תנות LXX δώματα, Վուլ. dracones, Ակ. εἰς σειρήνας, Սի. Թէ. εἰς ἀνεπίβατα, Թարկում לצדות, Աս. 𐤈𐤍𐤕, Զօհր. qmes. ապացոյցի նեցուկ ունենալով LXX-ը և Ասորերէնը, תנות խեղաթիւրում մը կը նկատենք սկզբնական ארות = արօտներ ձևին: Արգարև, յիշատակութիւն կը գտնէ այլուր ארות מדבר արտայայտութիւնը Երեմ. IX 9: Սաղ. 65, 10: שום שממה נתן ամայութիւն դնել կամ տալ, կը նշանակէ ամայացնել, Երեմ. VI 8, IX 10, X 22: ստացուածք, սեպհականութիւն, ժառանգութիւն, נחלת, נחלת Եհովայի ստացուածքը հումանիչ է Խ-